

ՄԵՐ ՄԵԾԱԳՈՅՆ ՓԱՌՔԻՆ

Կը նայիմ երբեմն մեր դարերն ի վար —
Ման համասարած, աւեր եւ արիւն...
Վերակառուցում նորէն քար առ քար...
Կեանքի նոր ծիլեր ներքեւ արեւուն:

Կ'անիծեմ յանախ ես նախնիքը մեր,
Որ մեր լեռները պարիսպ չեն ըրած,
Ու ձրգեր են որ անօրի «եուն»եր,
Գան յափրճակեն իրենց կիմն ու հաց:

Կը տեսնեմ սակայն աւելի հեռուն,
Հայ Արքան կանգնած Մաս'սի պէս վրսեմ,
Խըրոխս իր ձայնը, որ դեռ կը լըսեմ,
Կը հասնի մինչեւ Միջերկրեան Ծովուն:

Տիգրան, կ'ուզէի սիրսս գոհար մ'ըլլար,
Քու թագիդ վըրայ շողար, շողողար:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ*)

*) Սիոնի նախօրդ համարին մէջ (Յուլիս-Օգոստոս) յարգելի մեր աշխատակցին La Profundis խորագիրը պիտի ըլլայ De Profundis: ԽՄԲ.

 ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Ս Ի Ր Ո Յ Խ Օ Ս Ք Ե Ր Ի Ց

Շող ու շռայլ այս աշխարհում, հրայրքներում, հմայքներում,
Սրտիդ խորունկ խորքում ընկած՝ քո Հայաստան աշխարհն եմ ես:

Շքեղ լեզուով ինչքան կանչին ու կախարդեն շռայլ խօսքով,
Քո վշտին՝ քոյր, քո ցրտին՝ հուր — քո մայրենի բարբառն եմ ես:

Ինչքան գերեն քեզ ոստաններն ու պալատները մարմարի,
Պահած մեր ոճն ու մեր ոգին՝ հայոց ազնիւ խաչքարն եմ ես:

Հազար գետ կայ, հազար ծովեր, ովկիաններ կան հզորաշունչ,
Թէեւ փոքրիկ, բայց խո՛րն ու վեր՝ քո մաքրաջուր Սեւանն եմ ես:

Ո՛ւր էլ լինես, ում գրկի մէ՛ջ, գիտե՛մ, կը գա՛ս, իմ հեռաւոր,
Զէ՞ որ դարձիդ ճամբին նայող, խոր կարօտած քո Վա՛նն եմ ես:

ՍԻՎՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ